

Ա. Ռ. Ա. Կ.

ԳԱՅԼ. ՓՈԽԵ ԶԲՈՒՐԴ, ԲԱՅՑ ՈՉ ԶԲՆՈՅԹ.

Ատենով ժամանակով ժանտ գայլ մը կար մեր անտառին,

Պատիժ պատուհասի կովուց եղանց՝ այծ ու գառին.

Հովիմերը չունէին հանգըստութիւն նորա ձեռքէն,

Իսկ շըները ծակէ ծակ կըմըտնէին նորա վախէն:

Անցան շատ տարիներ. հազար ոչխար էր նա կերած.

Քանի հեղ բուրդը փոխեց, բայց ոչ եւ բարքը գիշախանձ.

Վերջապէս ծերութենէն՝ կամ ըստ ոմանց՝ զըղջալու պէս

Ուխտեց մէկ գառ մըն ալ պատռել, յետոյ քաշուիլ սուտ աշխարհէս:

Յափըշտակեց՝ անմեղ գառնուկ մ' ալ ու լափեց միան ու արիմ,

Դունչը լիզեց, իջաւ լեռնէն, գընաց մօտիկ գեղի մօլլուն,

« Մեղայ, գոչեց, քուպկիւր հմ, կարդա գըլխուս գիրք օրհնութեան.

« Թէ ես մէկ մ' ալ ոչխար ուտեմ, թող զիս ուտէ չար սատանան»:

Հաւատաց նա, գիրք մը առաւ, կարդաց կարդաց երկար բաներ.

Գայլը կըկուղ ըրած առջեւն՝ արցունքներով զըղջման մէջ էր.

Տեսաւ՝ ազօթքը ծայր չունի, բայց համբերեց ճարը հատած,

Աչքին ծայրով մէկդի նայեց, — ինչ կընայիս, — սիրաը թընդաց. —

Դիրուկ գիրուկ գառն ու մաքիք ելեր կերթան լեռներն իվեր,

Տըռտինկ կուտան ու կըմայեն, ասդիս անդին ալ են ցըրւեր.

Վեր նայեցաւ մեր գայլը՝ աչքը բացած աշաւոր.

« Մօլլա, ըստ, շուտ ըրէ, ոչխարները կանցնին կոր»:

Այս բանս որ լըսեց պարզամիտ մօլլան,

Ալշեցաւ մընաց, փակեց իւր զուրան,

Գայլուն ետեւէն պաղ պաղ նայեցաւ,

Ասաց ինքնիրեն. « Իրաւ է իրաւ,

Գայլը կըփոխէ եղեր գոյնն ու բուրդ,

Բայց ոչ եւ իւր հին ու չար սովորոյթ»:

Ճըշդրիս օրինակ այն չարագործաց

Որ ուշ եւ կեղծեռք են մեղքէ քաշուած.

Առիթն որ տեսնեն, զըղջումը թողած՝

Կըվազեն մեղքին զերդ շուն ի փլսխած: —

Մինչ զայս գըրէի

Մէկն ասաց ինձի.

« Հապա նըման չեն այդ գայլուն եւ այն մարդիկ անխըզմըտանք

Որ մինչ մարմնով կուգան իժամ, մըլքերն են մեղք եւ ըզբաղանք.

Չեն ըսպասեր որ լըմընայ ժամերգութիւն կամ պատարագ,

Կելնեն կերթան արտօրալով՝ որ չըփախչին իրենց ոչխարք»: